

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
EDITORIAL

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԾՆՈՒՆԴԸ
ԵՒ
ՏՊԱԳՐԱԿԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐԸ
1512-1715 ԹՈՒԱԿԱՆՆԵՐՈՒՆ

(Պատմություն, Սխրագործություն, Արժեւորում)

ՊԱՏԳԱՄ ՄԸ

«Մեր ժողովուրդը ձգտում է վերականգնել, վերարժեւորել իր Ինֆնուիթիւնը: Երբ որոնում է իր հոգու արմատները, մեր պարտքն ենք համարում ցոյց տալ հշմարիտ քանակաբան, որ կարող է մեզ բոլորիս տանել դէպի մեր իրաւ ազգային Ինֆնուիթեան ակունքները:

Մեր ժողովուրդը պէտք է լաւ քանակաբան ինֆնուիթեան, ուղիղ հասկանայ իր հարազատ ազգայինը, եւ սրբութեամբ պահպանի ամբողջ, անաղարտ եւ աննուագ ա՛յն ինչ որ ստեղծուել ու յորինուել է դարերի ընթացքում մինչեւ մեր օրերը, եւ այդ ակունքների աւիւնով յագեցած, հոգու նոր թռիչքով ու թարմ ոյժերով, համամարդկայինը պայծառակերպելով ազգային ձեւերի մէջ, բեղմնատրի իր նոր կեանքը եւ հարստացնի իր ազգային մշակոյթի գանձարանը...:

Հարկ է, որ մենք մեզ լաւ քանակաբան որպէս ազգային մշակոյթ կերտող ժողովուրդ, առանց անշուշտ անգիտանալու նրա պատմական զարգացման նախնական փուլերը»¹:

ՎԱԶԳԷՆ Ա.

Կաթողիկոս Ամենայն Հայոց

1 Կոնդակ 14, Փետր., 1991, Թիւ՝ 1757, Մայր Աթոռ Սբ. Էջմիածին:

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

«Անմխտին համար մատեան մը անարժէք է,
իսկ իմաստուն մարդուն համար՝
այդ մատեանը աշխարհի գինն ունի»

(Յիշատակարան, 1391,
Երեւանի Մատենադարան,
ձեռագիր թիւ 2178)

Հոյակապ բան է ինքնաճանաչումը. ինքնաճանաչում՝ անձնական, ազգային, կրօնական եկեղեցական, ինչպէս նաեւ իմացական թէ նիւթական մշակոյթի մակարդակներու վրայ:

Ինքնաճանաչումը մեծ բարիք մըն է, երբ անկիա խորացող ճանաչումի, շարունակական կազմաւորումի եւ տոկունութեան ընթացք մը ըլլայ:

Իրագործումներու եւ մանաւանդ պատմական, ազգային եւ մշակութային արժէքներու մասին անդրադարձումը կամ «յիշելու» արարքը՝ այդքան ալ պարզ ու դիւրին չի՛ թուիր: Միայն անուններու եւ թուականներու թուարկում չի՛ կրնար ըլլալ այդ մէկը: Կը խորհիմ թէ եւ անհատներու կամ խմբային աշխատանքները դիտելու, յիշելու, գնահատելու եւ արժեւորելու արարքը՝ համաձուլումը պէտք է ըլլայ հաւաքականին եւ անձնականին: Պատմական եւ անկիւնադարձային դէպքեր եւ դրուագներ մեզ կը մղեն ո՛չ միայն յիշելու, այլեւ մեր ինքնութիւնը տարբեր լուսարձակի տակ դիտելու եւ յայտնաբերելու անձնական թէ ազգային էութեան, ինքնութեան եւ հոգիին վերաբերող որոշ յատկանիշներ եւ արժանիքներ: Անկասկած, անոնցմէ մէկն է Հայկական Տպագրութեան եւ հրատարակչականի՝ ծնունդը, որ պայմաններու բերումով տեղի ունեցաւ ո՛չ թէ Հայրենիքէն ներս, այլ Հայրենիքէն հեռու, Իտալիոյ հիւսիս-արեւելեան անկիւնը գտնուող Վենետիկ-Venezia կոչուած քաղաքին մէջ: Կարկինս քիչ մը պիտի ընդլայնեմ, Հայկական տպագրութեան խորհուրդը զեւտեղելու Եւրոպական մշակոյթի տաղաւարին տակ:

Մարդս, ընդհանրապէս կեանքի պայմաններէն, շրջապատէն եւ հոսանքներէն մղուած, նոր յրացքներ, մտածելու եւ գործելու եղանակներ, տարածքներ եւ արժեւորումներ կը յայտնաբերէ՝ իր իսկ մարդկային եւ ազգային ինքնութեան հետ կապուած: Ասոր

իրը հետեւանք՝ մարդուս ներաշխարհէն բացուած գիտակցու-
թեան, մտածումի, տեսիլքի եւ կամքի լուսարձակն է, որ կեան-
քին որակը եւ արժէքը կը ճշտէ: Այսպէս է որ մարդուս գիտա-
կից կեցուածքը, մերձեցումը, վերաբերումը եւ արժեւորումները
կը սահմանեն կեանքի եւ գաղափարական արարքներու իմաստը,
արժէքը եւ կարեւորութիւնը:

Բայց լաւ գիտենք թէ՛ գրաւոր եւ հրատարակչական աշխա-
տանքները անթիւ փորձանքներու կրնան հանդիպիլ, մինչեւ որ
ճեղքեն մարդոց կուրուքեան, անտարբերութեան եւ անուշադ-
րութեան պարիսպները: Գիտենք նաեւ, որ հազարումէկ պատ-
ճառներ կը միջամտեն՝ մինչեւ որ գիրք մը իր նուազագոյն նուիր-
աբարձումին արժանանայ: Միւս կողմէ, սակայն, Յակոբ Օշական
կ'ոգեկոչէ գիրքը, ըսելով.- «Անոնք, որ գիրք մը կը տպեն՝ նեցուկ
կը կապեն մեր հոգիին խորտակուած սիւներուն»²:

ԺԶ. դարուն է, որ Հայ Մշակութային կեանքին մէջ նշա-
նակալից եղաւ Հայկական տպագրութեան սկիզբն ու զարգացու-
մը: Եւրոպայի մէջ, ԺԵ. դարու վերջաւորութեան շատ արագ զար-
գացաւ տպագրութիւնը եւ իր արժանիքներով՝ չէր կրնար չգրաւել
նաեւ Հայ միջին ու բարձր մտաւորականութեան եւ յատկապէս
Հայ եկեղեցականին ուշադրութիւնը:

Տպագրական արուեստին գիւտը, որ տեղի ունեցաւ Գեր-
մանիոյ մէջ (1440ին), մեծ եւ ընդհանուր յեղափոխութիւն մը
ստեղծելու սահմանուած էր մարդկային ընդհանուր քաղաքակա-
կրթութեան մէջ:

Տպագրութեան արուեստին արդիւնքը եւ օգուտներուն լու-
րը Եւրոպայէն հասեր էր Հայաստան: Հնարուած Գիւտը եւ անոր
բարիքը հրապուրիչ եւ փափաքելի էր ազգին եւ մշակոյթին,
սակայն այդ գիւտը մինչեւ Հայաստան փոխադրելը՝ քաղաքական
եւ ընկերային մեծ դժուարութիւններ ունէր, մանաւանդ Լէնկ-
թիմուրեան կայսրութեան ստեղծումով (չուրջ 1370ին) եւ Կիլի-
կիոյ Հայկական Թագաւորութեան վերջալոյսով (1375ին), երբ քա-
ղաքական աղէտները, արշաւանքները, հալածանքները եւ ընկերա-
յին անկայուն կեանքին ընդհանուր վիճակը բացարձակապէս թոյ-
լատու չէին մշակութային նոր նախաձեռնութիւններու:

Իսկ 1400-1600 թուականներուն Հայաստան իր ամէնէն խա-
ւար դարերը ապրած էր թիւրքմէն ցեղերու արշաւանքներուն եւ
Թուրք-Պարսկական պատերազմներու հետեւանքներով.- աւեր, կե-

2 ՕՇԱ.ԿԱՆ, Յ., Երբ հիմերը կը կարդանք, Պէյրութ 1983, 5:

դեքում...», հետեւաբար ընկերային եւ մշակութային կեանքին համար դաժան պայմաններ: Այդ պատերազմները, քաղաքական եւ ընկերային դժուարութիւնները անհնար կը դարձնէին տպագրական արուեստին հիմնադրումը Հայաստանի մէջ, որքան ալ տրպագրական գիւտի նշանակութիւնը գրաւիչ թուէր: Ահա թէ ինչու՛ առաջին Հայ տպագրատունէն՝ 1512էն 259 տարիներ ետք, 1771 թուականին միայն, Հայաստանը ունեցաւ իր առաջին տրպարանը՝ Վաղարշապատ-Սուրբ Էջմիածինի մէջ: Հայաստանի վիճակը կը տարբերէր Եւրոպայէն:

Հայաստան շփումի մէջ էր Եւրոպայի հետ: Այդ շփումը կը կատարուէր ո՛չ միայն Հայ վաճառականներու միջոցով, այլ նաեւ Եւրոպայի գանազան երկիրներու մէջ հաստատուած մեծ կամ փոքր Հայկական համայնքներու:

Հետեւաբար, երբ մտածելն անգամ անհնարին էր Հայաստանի մէջ տպարան հիմնելու մասին, ուրիշ ելք չկար՝ եթէ ոչ աչքերը դարձնել Եւրոպայի, օգտուելու համար անոր ընծայած հնարաւորութիւններէն: Այս տեսակէտով Հայ եկեղեցականները, որոնք միշտ ալ դեր ունեցած են Հայ մտաւոր, մշակութային, ընկերային, եւ քաղաքական կեանքին մէջ, իրենց նպաստը բերին նաեւ Հայկական տպագրութեան մէջ, որոնց առաջին ներկայացուցիչը կրնանք նկատել Սիսի Ագարիա Ա. Կաթողիկոս Զուղայեցին, որ Շաբաթ, Ապրիլ 10, 1585 թուակիր նամակով մը՝ յարաբերութեան մէջ կը մտնէր Հռոմի Գրիգոր ԺԳ. Պապին հետ, ա՛յլ նիւթերու կողքին խնդրելով նաեւ Պապին օժանդակութիւնը Հայերէն Աստուածաշունչի տպագրութեան իրագործումին համար³:

Հայ Առաքելական Եկեղեցին, այս ձեւով, Եւրոպայի մէջ տպագրական գիւտէն հազիւ 130 տարիներ անցած՝ արդէն իսկ հետաքրքրութիւն կը ցուցաբերէր տպագրական արհեստին հանդէպ:

Հայ Եկեղեցականը եւ աշխարհականը, համոզուած ըլլալով, որ մարդիկ կը մահանան, բայց գիրքը՝ ոչ, ոգեւին լծուեցան տպագրական – հրատարակչական աշխատանքին: Այդ դարաշրջաններուն գիրքեր տպագրել՝ կը նշանակէր պաշար հայթայթել ժողովուրդին, միշտ կեդրոնացումը սեւեռելով ժողովուրդին հո-

3 ԿԻԻԼԷՍԷՐԵԱՆ, Բ., Պատմութիւն Կաթողիկոսաց Կիլիկիոյ, Անթիլիաս 1939, 166-168 եւ յաւկապէս 177: ՕՐԱՄԱՆԵԱՆ, Մ., Ազգապատում, Խո. Բ., Բ. Գիրք, Պէյրութ 1960, 2281, թիւ 1576:

գեւոր, մտաւոր, ուսումնական եւ մշակութային բարգաւաճումին եւ որակին:

Տպագրութեան գիւտին գլխաւոր շարժառիթը մեր մէջ նոյնը եղաւ, ինչ որ Եւրոպացիներու մօտ: Մագաղաթէ եւ թուղթէ ձեռագիր մատեանները կը մաշէին ու պիտի մաշէին. ձեռագիրներու նիւթական բազմացումը հետզհետէ կը դժուարէր եւ կը նուազէր: Ասոնց բնական հետեւանքն էր՝ ձեռագիր մատեաններու պատրաստութեան նիւթական բարձր գինը, ընդօրինակող վարպետներուն սակաւութիւնը կամ ձեռագիր մատեաններու դիւրամտչելի չըլլալը: Ասոնց կողքին կար Հայ Եկեղեցին, որուն համար Սբ. Գրային, կրօնական, եկեղեցական, վարդապետական ու ծիսական գիրքերու գոյութիւնը աւօրեայ անհրաժեշտութիւն մըն էր: Ասիկա՛ եղած է տպագրական գիւտին եւ օգտագործման առաջին եւ հիմնական պատճառը: Նկատի ունենալ, որ Կիւթենպէրկի տպագրական գիւտին առաջին իրագործումն ալ եղած էր Աստուածաշունչի տպագրութիւնը (1450-1455):

ՊԱՏՄԱԿԱՆ

ՅԱԿՈՒ ՄԵՂԱՊԱՐՏ

(Վենետիկ, 1512-1513)

Յակոբ Մեղապարտ կոչուած անձը՝ մէկն է այն Հայ տեսլապաշտ անհատներէն, որ իր ժամանակաշրջանին յատուկ ջերմ կրօնասիրութեամբ եւ լուսամիտ համոզումով շրջադարձ ստեղծեց մշակութային մեր պատմութեան մէջ, Հայերէն առաջին գիրքը տպագրելով 1512 թուականին, Վենետիկ քաղաքին մէջ, իտալիա:

Յակոբ Մեղապարտի անձի մասին չունինք մանրամասն տեղեկութիւններ: Ան, շատ հաւանաբար, եղած է եկեղեցական եւ ո՛չ վաճառական⁴:

1498ին Յ. Մեղապարտ Վենետիկի մէջ գործակցած է իտալացի Դեմոկրիտօ Թերրաչինայի հետ՝ Հայերէն գիրքեր տպելու նպատակով, սակայն գործակցութիւնը կը ձախողի զանազան պատճառներով: Ապա վենետիկցի գրածուլիչ վարպետներուն մօտ՝

4 ԻՇԽԱՆԵԱՆ, Ռ., Հայ Գրէի Պատմութիւն, հտ. Ա., Երեւան 1977, 118 եւ 127:

իր գծագրութիւններով պատրաստել տուած է Հայերէն տպագրատառեր եւ զարդագրեր: Ձեռք բերած է տպագրութեան համար հարկ եղած գործիքներ եւ 1512ին, Վենետիկի մէջ հրատարակած է իր առաջին գիրքը եւ ապա նաեւ չորս ա՛յլ հատորներ:

Նոյն շրջանին Գերմանացիներ, Ֆրանսացիներ, Յոյներ, Հրեաներ եւ Սերպեր՝ Վենետիկի մէջ ունէին արդէն իրենց տպարանները: Հետեւաբար զարմանալի չէ, որ Հայերն ալ հոն իրագործէին իրենց առաջին տպագրութիւնները, մանաւանդ որ քաղաքին մէջ Հայկական գաղութ մըն ալ կար, առաւելաբար կազմուած Հայ վաճառականներէ (մեծ մասով Ջուղայեցիներ): Կար, անշուշտ, Կիլիկեան Հայաստանի եւ Վենետիկի Հանրապետութեան միջեւ ստեղծուած վաճառականական ուժեղ յարաբերութիւնը, որ գոյութիւն ունէր ծովային ճամբով՝ Վենետիկէն դէպի Կիլիկիոյ Այասի նաւահանգիստը եւ փոխադարձաբար: Հայերու առաջին առեւտրական յարաբերութիւնները Վենետիկի մէջ կ'երթան մինչեւ Կիլիկեան Թագաւորութեան տարիները⁵:

Յակոբ Մեղապարտ Վենետիկի մէջ տպագրական գործով զբաղած է 1510ական թուականներուն: Պատահական չէր ուրեմն, որ Յակոբ Մեղապարտ ընտրած էր այդ քաղաքը: Գերմանիոյ մէջ ծնունդ առած տպագրական արհեստի ծնունդէն անմիջապէս ետք, շուրջ 1465ին, այդ արհեստը անցեր էր Իտալիա: 1400ի վերջերուն՝ Վենետիկ քաղաքը դարձեր էր արդէն Եւրոպական տպագրութեան մեծագոյն կեդրոնը: Պատմական փաստեր կան, որ այդ փոքր քաղաքին մէջ՝ շուրջ 250 տպարան կը գործէր ԺՁ դարուն սկիզբները: Յակոբ Մեղապարտի ուշադրութենէն չէր վրիպած ուրիշ կարեւոր իրականութիւն մը եւս.- Վենետիկ, ազատ ըլլալով Հռոմի Եկեղեցական Իշխանութեան հսկողութենէն՝ չէր ենթարկուեր անոր կրօնական կամ եկեղեցական հաւատաքննութեան (գրաքննութեան):

Պէտք է յիշել նաեւ, որ Վենետիկի Հարապետութեան մէջ եղած են նաեւ Հայ անուանի գործիչներ⁶:

5 Հայ եւ վենետիկեան քաղաքական եւ վաճառականական փոխյարաբերութիւններու մասին, յատկապէս ԺԳ.-ԺԸ. դարերուն, տես՝ Ա.Լ.ԻՇԱՆ, Հ. Ղ., Հայ Վենետ, Ս. Ղազար, Վենետիկ 1896 կամ նոյն հատորին իտալերէնը՝ *L'Armeno-Veneto*, S. Lazzaro, Venezia 1893:

6 Նոյն:

Այսպէս, ԺԶ. դարուն, վենետիկը եղաւ ո՛չ միայն Հայ Տ-
պագրութեան ծննդավայրը, այլեւ իսկական օրրանը: Մինչեւ ԺԸ.
դար գրեթէ վենետիկ քաղաքն էր Հայ տպագիր գիրքերու գըլ-
խաւոր մատակարարը, որովհետեւ այդ ժամանակաշրջանին ամէ-
նէն շատ Հայերէն գիրքեր այդ քաղաքին մէջ տպագրուած են:

1513ին վենետիկի Հասարակապետութեան (Repubblica Veneta)
կողմէ վճիռ մը կը հրապարակուի, որուն համաձայն կ'արգիլուի
Հայերէն գիրքի տպագրութիւնը: Այս է պատճառը, որ Յակոբ
Մեղապարտի տպարանը ունեցած է միայն տարուան մը կեանք՝
տպագրելով միայն հինգ գիրքեր--

- 1.- «Ուրբաթագիրք», 2.- «Պատարագատետր», 3.- «Աղբարք»,
4.- «Պարգատումար», 5.- «Տաղարան»:

Յիշատակարան մը ունի միայն «Պատարագատետր»ը, ուր
Յակոբ ինքզինքը խոնարհաբար կը կոչէ «Մեղապարտ» եւ անկէ
ետք մեր մշակութային գրականութեան մէջ ան կը ճանչցուի «Յա-
կոբ Մեղապարտ» անունով: Այդ յիշատակարանը կ'ըսէ.- «Գրեցաւ
սր. Տառս ի ԶԿԲ ի ա(ստուա)ծապահ քաղաքս ի վէնէժ, որ է վենե-
տիկ Ֆրանկստեան ձեռամբ մեղապարտ Յակոբիմ. Ով որ կարդայք
մեղաց թողուքի(ւն) ին(դ)րեցէք Ա(ստուծո)յ»⁷:

Հինգ հատորներուն մէջ գործածուած տառերը բաւակա-
նին մեծ են, ձեռագրական տառերու նման, իսկ գիրքերու ար-
տաքինը կը նմանի Հայ դասական ձեռագիրներու:

Անցեալին, սովորաբար ամէն մէկ տառ կ'ուսենար մէկ կա-
ղապար, որուն վրայէն կը թափէին հարիւրաւոր տառեր տպագ-
րութեան համար: Նկատելի է, որ Մեղապարտի գործածած մի-
եւնոյն տառը ունի զանազան ձեւեր, նշան՝ թէ անոնք ձուլուած
չեն միեւնոյն մայր կաղապարէն: Շատ հաւանաբար Յ. Մեղա-
պարտ գիտակցաբար այս կերպով գործած է՝ իր տպած գիրքերը
աւելի նման դարձնելու համար Հայկական ձեռագիր մատենանե-
րուն:

Մեղապարտի տպագրած գիրքերու վերջաւորութեան դրոշ-
մուած է խաչաձեւ տպագրական կնքադրոշմ կամ տպարանանիշ
մը, լատինական չորս տառերով D.I.Z.A.: Այս տառերուն նշանա-
կութիւնը կը մնայ տակաւին անծանօթ, սակայն ամէնէն հաւա-
նականը կը թուի ըլլալ բանասէր Կարապետ Բասմաճեանինը.- D.

7 Ուրբաթագիրք եւ Տաղարան, (մահաւնութիւն), Ս. Ղազար, վնետիկ 1975,
Ժա., Յառաջաբան Բարգէն Չուգարզեանի:



10-2021

– Dei servus (*Աստուծոյ ծառայ*), I. – Iacobus (*Յակոբ*), Z. – Zannix (*Մաննիեան կամ Ճաննիեան, այսինքն՝ Յովհաննիսեան*), A. – Armenus (*Հայ*)⁸:

1. Ուրբաթագիրք – Հայերէն առաջին տպագրուած գիրքն է (1512ին): Ժողովածու մըն է, որ կը պարունակէ բժշկութեան կամ ապաքինումի աղօթքներ՝ հիւանդութիւններու, փորձանքներու եւ չար աչքի դէմ, դիւահալածութեան վերաբերող բանաձեւեր, օձի խայթուածքի մասին գրութիւն մը, եւայլն, որոնք յատուկ էին Հայ վաճառականներու աշխարհին, որոնց համար կը թուի ըլլալ այս հրատարակութիւնը: Ուրբաթագիրքին մէջ միախառնուած են Քրիստոնէական հաւատք եւ ժողովրդային աւելորդապաշտութիւններ: Գիրքը կը ցոյցանէ այդ ժամականաշրջանի Հայուն ընկերային մտածելակերպը եւ ճաշակը: Գիրքը կը սկսի հետեւեալ բառերով. – «Ուրբաթ օր կամ Չորեքշաբթի տանին հիւանդն ի դուռն եկեղեցոյն», եւ այս նախադասութեան առաջին բառին համար այդ գիրքը կոչուած է Ուրբաթագիրք⁹:

2. Պատարագատետր – Սբ. Պատարագի ընթացքին եկեղեցականին կատարած աղօթքներու գիրքն է:

3. Աղթարք – Բժշկութեան վերաբերող գիրք մըն է, ուր կան դեղերու բաղադրաչափեր եւ դեղերու բաղադրութեան բացատրութիւններ: Գիրքը կը պարունակէ նաեւ աստղագուշակութիւն, երազներու գուշակութիւններ: Աղթարքը միջնադարեան հաւատալիքներու եւ ժողովրդական սնտիպապաշտութեան հաւաքածոյ մըն է¹⁰:

8 Բաւմանեանի կարծիքը տե՛ս ի *Արմենիա*, 1912, քիւ 39: ԻՇԽԱՆԵԱՆ, Ռ., *Հայկական Տպագրութիւն, տե՛ս Հայ ժողովրդի Պատմութիւն*, հտ. Դ., ԺԴ-ԺԸ. դարեր, Երևան 1972, 610:

9 KEVORKIAN, R. H., *Catalogue des «Incunables» Arméniens ou Chronique de l'imprimerie Arménienne*, Genève 1986, 24, քիւ 1: *Roma-Armenia, Catalogo mostra Città del Vaticano*, MUTAFIAN, C., (a cura di), Edizioni De Luca, Roma 1999, 256-257 եւ 260-261: ՈՍԿԱՆԵԱՆ, Ն. – ԿՈՐԿՈՏԵԱՆ, Ք. – ՍԱՎԱԼԵԱՆ, Ա., *Հայ Գիրքը 1512-1800*, Երևան 1988, 1: Ուրբաթագիրքը թարգմանուած է արևելահայերէնի եւ տպուած Երևան, 2012, թարգմանիչ Լուսինէ Աւետիսեան: ԻՇԽԱՆԵԱՆ, Ռ., *Յակոբ Մեղապարտ, ի Հայ Մշակոյթի Նշանաւոր Գործիչները*, Ե.-ԺԸ. դարեր, Երևան 1976, 458-468:

10 KEVORKIAN, R. H., *Catalogue des «Incunables» Arméniens ou Chronique de l'imprimerie Arménienne*, Genève 1986, 24, n.2.



ՈՒՐԱԹԱԳԻՐՔ, Յակոբ Մեղապարտ, Վենետիկ 1512

4. Պարզատումար - Այսօրուան եզրով կը նշանակէ եկեղեցական օրացոյց (calendar): Պատրաստուած է երեսունվեց տարիներու համար, սկսեալ 1512 թուականէն: Ունի երկրորդ բաժին մը՝ նման Աղթարքին:

5. Տաղարան - Հաւաքածոյ մըն է, որ կը պարունակէ միջնադարեան Հայ անուանի հեղինակներու տաղերը:

Պատմութիւնը մեզի չէ հաղորդած թէ այս հինգ հրատարակութիւնները քանի տպաքանակ ունեցած են: Շատ հաւանաբար 300-400 օրինակ:

Այսպիսի գիրքերու հանրամատչելի բնոյթը հետեւանք էր այն պահանջին, որ կը ներկայացնէին Հայ առեւտրական եւ արհեստաւորական խաւերը թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Հայ գաղթավայրերու մէջ: Այսպիսի բովանդակութեամբ գիրքեր կը բաւարարէին անոնց առօրեայ կեանքին հետաքրքրութիւնները եւ պահանջները:

Այսօր, 1512-1513ի Մեղապարտի հրատարակութիւնները հազուադէպ են եւ շատ յարգի: Ունին զարդախորաններ, զարդա-

գրեր եւ լուսանցազարդեր, բոլորն ալ զուտ Հայկական հին ձե-
ռագրական զարդարուեստի հետեւողութեամբ եւ տպագրուած են
երկդոյն՝ սեւ ու կարմիր մեկնոյց:

Մինչեւ 1700ական թուա-
կանները, Հայկական Տպագրու-
թիւնը կիրարկած է փայտափո-
րագիր Տառեր եւ Սկզբնատա-
ռեր, Ծաղկատառեր (ծաղկան-
ման տառեր), Թռչնազրեր
(թռչնանման տառեր), Կենդա-
նատառեր, Գլխազարդեր կամ
խորաններ, Լուսանցազարդեր եւ
Փայտափոր նկարատախտակներ:



Տալարան, 1513

Այդ ժամանակաշրջանին՝ Փայտափորագրական Արուեստը
բարձր մասնագիտութիւն դարձած էր¹¹:

Փայտեայ փորագրական տառերը, 1600-1700 թուականնե-
րուն, մաս մը շատ հաւանաբար՝ վեներիկ հասած են Ամսդեր-
տամէն: Մաս մըն ալ փորագրուած ու պատրաստուած են վեներե-
տիկ՝ իտալացի փորագրիչներու կողմէ: Ընդհանրապէս փայտեայ
փորագրանկարները յատուկ են ԺԷ.-ԺԸ. դարերուն, իսկ մետա-
ղեայ կամ պղնձափոր փորագրանկարները՝ ԺԸ. դարուն:

«Յակոբ Մեղապարտի շնորհիւ, կը գրէ Հայկական Տպագրու-
թեան մասնագետներէն մէկը, Հայերէնը իր դրացի լեզուներէն առա-
ջինը դարձաւ իբր տպագրութեան լեզու, իսկ մերձարեւելեան բոլոր
լեզուներէն առաջնութիւնը զիջեց միայն Եբրայերէնին»¹²:


11 ՔԻԻՐՏԵԱՆ, Յ., Փայտափորագրչական Մանրանկարչութիւնը եւ Հայ Ման-
րանկարիչները Հայ Տպագրութեան մէջ, Ի Բագմալեպ, 1937, թիւ 10-12:

12 ԻՇԽԱՆՆԵԱՆ, Ռ., Հայկական Տպագրութիւն, Ի Հայ Ժողովրդի Պատմու-
թիւն, հտ. Դ., Երեւան 1972, 609: Յ. Մեղապարտի տպագրութիւններու
մասին տե՛ս Հայ Գիրքը 1512-1800, նշ. աշխ., 1-7: Armeni, Ebrei, Greci
stampatori a Venezia (- Հայեր, Հրեաներ, Յոյներ՝ տպագրիչներ վեներիկի
մէջ), Սր. Ղազար, վեներիկ 1989, 23-25: SIVAZLIYAN, B., La Nascita dei
primi libri a stampa Armeni (Հայկական Տպագիր Գիրքերու Մնւնդը), տե՛ս
Gli Armeni in Italia (Հայերը Իտալիոյ մէջ), De Luca Edizioni d'Arte, 1990,
94-95:

ԱԲԳԱՐ ԴՊԻՐ ԹՈՔԱԹԵՑԻ ԿԱՄ ԵՒԴՈՎԻԱՑԻ (1565-1567)

Երկրորդ Հայ տպագրիչը եղաւ Աբգար Դպիր Թոքաթեցին: Եղած է իր ժամանակի զարգացած մտաւորականներէն: Միքայէլ Սեբաստացի Ամենայն Հայոց Կաթողիկոսը զինքը ուղարկած է Հռոմ, դիմելու Պիոս Դ. Պապին՝ Հայաստանի ազատագրութեան հարցով: Աբգար մեկնած է Հռոմ իր գաւակին՝ Սուլթանշահի հետ, 1562 թուականին: Հայաստանի անկախութեան հետապնդումը չէ իրականացած, սակայն Աբգար նուիրուած է տպագրութեան եւ մեծ դժուարութեամբ կրցած է Հռոմի իշխանութիւններէն հրաման ձեռք բերել: Պատրաստել տուած է տպագրական տառեր, ինչ որ գրեթէ անկարելի էր հաւատաքննութեան խիստ հսկողութեան պատճառով: Նոյն այդ տառերով Աբգար տպագրութիւններ կատարած է վեներտիկի եւ ապա Կ. Պոլսոյ մէջ:

1565ին, ան տպագրած է «Տումարացոյց»ը, որուն առաջին էջին վրայ կայ իր եւ իր գաւակին նկարը, Հռոմի Պապին դիմաց, Հայերէն տպագրատառերը ձեռքին մէջ, նշան՝ թէ Պապէն ստացած է այդ թոյլտուութիւնը կամ մենաշնորհը: Երկրորդ նկարին դիմաց, հաւանաբար գիրք տպագրելու իրաւունք խնդրելու դիրքով:




Ինքնակառուց. Հայոց . ո . ժ . դ . ամիսնաթղեալթցիարգարդպիրնդեցի զայնորգիրս . ինոմըպետրոս վապոնն եւրետ հրամանընելու . բարեխաւովքայկարոնալայցսնայսեմկնիս . ետկրայմիտ սուլտանշայրդոյ

1565-1566 տարիներուն, վեներտիկի մէջ ան տպած է նաեւ «Սաղմոսարան» մը, ուր նոյնպէս կան յիշուած երկու նկարները: Այս երկու գիրքերը տպելէ յետոյ՝ Աբգար մէկնած է Կ. Պոլիս:

Իսկ Կ. Պոլսոյ մէջ, Սբ. Նիկողայոս եկեղեցիի բակին մէջ՝ 1567ին ան տպած է «Փոքր Քերականութիւն» կոչուած գիրքը: Ասիկա առաջին Հայերէն տպագրուած դասագիրքն է: Յաջորդաբար, ան տպած է «Տօնացոյց», «Պարգատումար», «Աղօթամատոյց» (Ժամագիրք), «Պատարագամատոյց», «Տաղարան» եւ «Մաշտոց»: Աբգար Դպիր մահացած է շուրջ 1572ին:

Աբգարի արժանիքը եղաւ այն՝ որ վերսկսաւ ընդհատուած Հայկական տպագրութիւնը, տպարանը հիմնելով Կ. Պոլսոյ պէս հայաշատ կեդրոնի մը մէջ եւ աւելի մօտիկ նաեւ Հայաստանի¹³:

13 Ա.Լ.ԾԱՆ, Հ. Ղ., Աբգար Դպիր Եւդոկիացի եւ Հայ Տպագրութիւնը, ի Յուշիկ Հայրենեաց Հայոց, Բ., Ս. Ղազար, վեներտիկ 1920, 464-480: Հայկական



ԳԻՐԳ ՍԱՂՄՈՍԱՅ ԴԱԽԹԻ, Արգար Դպիր, Հոտմ 1565

Հանրագիտարան, Ա., Երևան, 1974, 18: ՃՆՄՃՆՄԵԱՆ, Հ. Ա., Հայ Տպագրութիւնը և Հոտմ (ԺԷ. դար), Ս. Ղազար, Վեներտիկ 1989:

ՍՈՒԼԹՈՒՆՇԱՀ ԱՐԳԱՐԵԱՆ ԹՈՒՔԱԹԵՑԻ (1565, Հոռոմ)

Ծնած է շուրջ 1550 թուականներուն: Զաւակն է վերի Աբգար Դպիր Թոքաթեցիին կամ Եւգոկիացիին: Եղած է Սարկաւազ, տպագրիչ եւ կրօնական գործիչ: Հօրը հետ մեկնած է Հռոմ (1562ին) եւ ապրած է հոն, հասնելով բարձր դիրքի: Պաշտօնավարած է Վատիկանի շրջանակէն ներս: 1579ին յաջողած է Գրիգոր ԺԳ. Պապէն հրաման ստանալ՝ ձուլել տալու Հայկական տպագրական տառեր եւ նոյն տարին տպած է Հայերէն էջ մը՝ «Յայտարարութիւն» վերնագրով:

Սուլթանշահ Հռոմի մէջ գործակցած է Յովհաննէս Քհնյ. Տերգնցիի եւ անոր որդի՝ Խաչատուրի հետ, եւ 1584ին, Dominici Basea-ի տպարանին մէջ, տպագրած են «Տօմար Գրիգորեան Յախտեմական» գիրքը եւ «Դաւանութիւն Ուղղափառութեան» տետրակը: 1586 թուականին Սուլթանշահ հրատարակած է նաեւ հատուածներ Հայկական Ծիսարանէն՝ Մաշտոցէն¹⁴:



ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍ ՔՀՆՅ. ՏԵՐԶՆՑԻ

Տէր Յովհաննէս Տերգնցի ծնած է շուրջ 1540 թուականին եւ գործունէութիւն ցուցաբերած է Հռոմ: Հռոմէն անցնելով Վենետիկ՝ տպագրական նոր տառերով հոն տպած է «Սողմոսարան» մը ձիբովան Ալբերթիի տպարանին մէջ: Գիրքի յիշատակարանին մէջ կը թուէ այն ծանր դժուարութիւնները, որ տպագրիչ մը կրնար ունենալ Իտալիոյ մէջ: Ան մինչեւ իսկ բանտարկութեան կրթարկուած է Եկեղեցական Իշխանութեան կողմէ: Այդ կալանեթէն ետք է, որ անցած է Վենետիկ եւ 1587ին տպած է «Սաղմոսարան»ը:

Տէր Յովհաննէս Տերգնցիով կը փակուի ԺԶ. դարու տպագրութեան պատմութիւնը, որու ընթացքին, թէեւ չտպագրուէ-


14 ԼԵՒՈՆԵԱՆ, Գ., Հայ Գիրքը եւ Տպագրական Արուեստը, Երևան 1946, 75-78: Հայկական Հանրագիտարան, ԺԱ., Երևան 1985, 185:

ցան բազմաթիվ հատորներ, սակայն ամբողջաւ Հայկական Տպագրութեան հիմը¹⁵:

ԼՎՈՎ-ՄԻԼԱՆՕ-ՓԱՐԻՋ (1616-1634)

Լվով (Լեհաստան).- 1616 թուին, Լվովի մէջ տպարան մը կը հիմնուի Յովհաննէս Երէց Քարմատանէնց անունով եկեղեցականի մը կողմէ: Կը տպուի «Սաղմոս» կամ Սաղմոսարան մը, շատ հազուադիւր: Սաղմոսարանը ունի 478 էջ: Տպագրութիւնը մեծ դժուարութեամբ տեւած է շուրջ տարի մը: Նոյն տարին (1616ին) տպագրուած է «Բժշկարան» մը, դարձեալ Յովհաննէս Երէցի տպարանէն: Իսկ 1618ին նոյն տպարանէն հրատարակուած է «Աղօթագիրք» մը՝ Հայատառ Ղիզաղերէն¹⁶:

Միլանօ (Իտալիա).- 1621ին, Միլանօ քաղաքի Ամբրոսեան Վարժարանի տպարանին մէջ տպագրուած է եկեղեցական Ֆրանչիսքօ Ռիվոլայի Հայերէն-Լատիներէն «Բազգիրք Հայոց» անունով (Dictionarium Armeno-Latinum): Ասոր Բ. տպագրութիւնը կատարուած է 1633ին, Փարիզի մէջ (Տպագրական Եկեղեցական Կոմիտէ), իսկ 1624ին, Միլանոյի մէջ, նոյն հեղինակին՝ Ֆր. Ռիվոլայի Լատիներէն եւ Հայերէն պատրաստուած «Grammaticae Armenae»՝ Հայերէն Լեզուի Քերականութիւն աշխատութիւնը, դարձեալ Ամբրոսեան տպարանէն¹⁷:



Փարիզ (Ֆրանսա).- 1634ին Փարիզի մէջ տպուած կը գրտնենք Պետրոս Պօղոս Քահանայի մը «Առաւել Պարգաբանութիւն»

- 15 ԼԵԻՈՆԵԱՆ, Գ., Հայ Գիրքը եւ Տպագրական Արուեստը, նշ. աշխ., 75-78: Հայկական Հանրագիտարան, Զ., Երևան 1980, 566:
- 16 ԼԵԻՈՆԵԱՆ, Գ., Հայ Գիրքը եւ Տպագրութեան Արուեստը, նշ. աշխ., 82-83: ԶԱՐԲՀԱՆԱԼԵԱՆ, Հ. Գ., Պատմութիւն Հայկական Տպագրութեան, Ս. Ղազար, Վեներտիկ 1895, 63: ԻՇԽԱՆԵԱՆ, Ռ., Հայկական Տպագրութիւն, ի Հայ Ժողովրդի Պատմութիւն, Գ., Երևան 1972, 612-613: Հայ Գիրքը 1512-1800, նշ. աշխ., 16-17:
- 17 ԼԵԻՈՆԵԱՆ, Գ., Հայ Գիրքը եւ Տպագրութեան Արուեստը, նշ. աշխ., 83-85: Հայ Գիրքը 1512-1800, նշ. աշխ., 17 եւ 21:

մեկնութիւնը: Այս մէկը երկրորդ «աշխարհաբար» գիրքն է՝ 1675ին Մարսիլիա տպագրուած «Արիեստ Համարողութեան» գիրքէն ետք²⁰: Յովհաննէս Վրդ. Հոլով (1635-1691) հեղինակած է գիրքեր եւ զբաղած է լեզուական, քերականական եւ թարգմանական աշխատանքներով: Եղած է կրօնական գործիչ: Հայոց մէջ զբաղած է Լատին Եկեղեցւոյ տարածման գործով²¹:



ՊԱՐՁԱԲԱՆՈՒԹԻՒՆ Ի ՆՈԳԵՆՈՒԱԳ ՍԱՂՄՈՍԱՅՆ ԳԱԽԹԻ, Նահապետ Ագուլեցի, տպ. Նահապետ Գուլմագարի, Վենետիկ 1686

20 ձեՄՃԵՄԵԱՆ, Հ. Ա., Մարսիլիոյ Հայկական Տպարանը, Ս. Ղազար, Վենետիկ 1986:
 21 ԶԱՐԲՉԱՆԱԼԵԱՆ, Հ. Գ., Պատմութիւն Հայկական Տպագրութեան, Եջաշխ., 140-142: Հայկական Հանրագիտարան, հտ. Զ., Երեւան 1980, 563: ԼԵՕ, Հայոց Պատմութիւն, Գ., Գիրք Ա., Երեւան 1969, 454-456:

Վենետիկի մէջ իտալացի տպագրիչներ ալ ձեռնարկած են տպագրելու Հայկական գիրքեր՝ մեկենասութեամբ մեծահարուստ Հայ վաճառականներու: Այսպէս, օրինակ, յիշուած Յովհաննէս Անկիւրացիին իր գոյգ գիրքերը տպած է Ճովաննի Բովիս կոչուած տպարանին մէջ, իսկ «Յիսուս Որդի»ն եւ «Խորհրդատետր»ը տպած է Ճաքոմո Մորեթթի կոչուած տպարանին մէջ՝ 1686ին:

1695էն սկսեալ, Վենետիկի մէջ կը գործէ յատկապէս Անտոն Պորթուլի Իտալացիի տպարանը, որ շուրջ հարիւր տարի աւելնդհատ տպագրած է Հայերէն գիրքեր: Յաջորդաբար իր մօտ գիրքեր պիտի տպէ նաեւ Մխիթար Վրդ. Սեբաստացին: Աւելի ուշ, 1789ին, Պորթուլի տպարանին իրաւունքները անցած են Մխիթարեաններուն եւ այդ թուականին Մխիթարեանները ունեցած են իրենց սեփական տպարանը՝ Սբ. Ղազար կղզիի վրայ (Մայրավանքէն ներս):

Անտոն Պորթուլի, որ 1695էն մինչեւ 1718 թուականը Վենետիկ քաղաքին մէջ մենաշնորհ ունէր Հայկական բոլոր գիրքերու տպագրութեան, տեսնելով Պաշօ կոչուած տպարանին յաջողութիւնը եւ միաժամանակ իր վնասը, կը դիմէ քաղաքական ատեանի եւ 1719ի Նոյեմբեր 4ին կը յաջողի Վենետիկի Հասարակապետութեանէն յատուկ հրամանագիր մը ստանալ, սեփական մենաշնորհ դարձնելով Վենետիկի Հայկական գիրքերը:

Այս հրամանագիրով, գոնէ տասը տարի (մինչեւ 1729), Անտոն Պորթուլի կը պահէ այդ մենաշնորհը եւ այդ տասը տարիներու ընթացքին՝ Վենետիկ տպագրուած Հայերէն բոլոր գիրքերը լոյս տեսած են Անտոն Պորթուլի տպարանէն:

Իսկ Յակոբ Մեղապարտի օրերուն, Վենետիկի մէջ տպագրական գործը մենաշնորհն էր Terracina կոչուած իտալացի ընտանիքին:

Կ'արժէ անգամ մը եւս ընդգծել, որ Հայկական Տպագրութիւնը եւ Հայկական Տպարանները իրենց առաջին խոյանքը իրագործած են օտար երկիրներու մէջ: Միչեւ 1700 թուականը Հայկական տպագրութիւններ իրագործուած են Վենետիկ, Կ. Պոլիս, Հռոմ, Լիով (Լեհաստան) Փարիզ, Միլանօ եւ Լիվորնօ (Իտալիա), Ամսդերտամ (Հոլանտա), Մարսիլիա (Ֆրանսա), Եւայն: Այս քաղաքներուն մէջ հաստատուած տպարանները հայատառ գիրքեր մատակարարած են ո՛չ միայն տեղի Հայութեան, այլ նաեւ Համատարարած են ո՛չ միայն տեղի Հայութեան, այլ նաեւ Հայաստանի ու Հայաշատ միւս կեդրոններուն: Մասնագէտներու համաձայն, 1512էն մինչեւ 1695 թուականները, շուրջ 208 Հայերէն

հրատարակութիւններ կատարուած են: Հրատարակութիւններ, որոնք նպաստած են Հայ ժողովուրդի հոգեւոր ու մտաւոր մտքի զարգացման եւ տարածման:

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ ՀՌՈՄԻ ՄԷՁ (1603-1690)

Ժէ. դարուն Լատին Եկեղեցին («Հռոմի Եկեղեցին») կը ջանար Արեւելեան Եկեղեցիները միացնել իր հօտին՝ ներառեալ Հայ Առաքելական Եկեղեցին: Այս նպատակով բազմաթիւ Հայերէն գիրքեր տպագրեցին Հռոմի մէջ, որպէսզի լատին-կաթոլիկ եկեղեցականներ կարենան Հայ Լեզուն սորվիլ եւ ծանօթանան Հայ Եկեղեցոյ դաւանութեան, ծէսին եւ կրօնական աւանդութիւններուն, որպէսզի կարելի ըլլար դիւրացնել անոնց քարոզչական ծրագիրը:

Հռոմի Ուրբանեան կամ Փրոփականտա (Sacra Congregationis De Propaganda Fide = Հաւատքի Տարածման Սուրբ Ժողով) կոչուած եկեղեցական Դպրանոցներուն մէջ պիտի ընդունուէին նաեւ Հայ ուսանողներ, որպէսզի ուսանին Հռոմէադաւան վարդապետութիւնը եւ քահանայ ձեռնադրուելով՝ քարոզութեան նպատակով ուղարկուէին Հայաստան²²:

Այս նպատակով, յիշուած երկու Դպրանոցներու տպարաններուն մէջ, տպագրուած գիրքերու մեծամասնութիւնը կրօնական-դաւանական եւ Հայերէն Լեզուի քերականութեան եւ բառամթերքին նուիրուած գիրքեր են:

1600-1700ի ժամանակաշրջանին, Հռոմի մէջ տպագրուած են շուրջ երեսուն հատորներ, որոնցմէ առաջինը, 1603ին տըպուած «Կարնաոտ վարդապետութիւն Գրիստոնէից» անունով գիրքն է: Հռոմ տպագրուած բոլոր գիրքերուն նպատակը, ինչպէս ըսինք, եղած է Արեւելքի մէջ տարածել Հռոմէական Լատին Եկեղեցոյ վարդապետութիւնը եւ սկզբունքները եւ այդ նպատակով ալ հաստատուած է Ուրբանեան բազմալեզուեան տպարանը, ուր կարելի էր գտնել Արեւելեան լեզուներով բազմաթիւ տպագրական տառեր: Այդ նպատակով, Հռոմէն դէպի Հայաստան

22 Դպրանոցներու մասին տե՛ս ԶԱՄՁԵԱՆ, Հ. Մ., Պատմութիւն Հայոց, Գ., Ս. Ղազար, Վեներտիկ 1786, 525-528:

ղրկուելիք քարոզիչներուն համար պատրաստուած են նաեւ Հայերէն Այբուբեն եւ Հայերէն Լեզուի Քերականութեան գիրքեր, որպէսզի դեռ աւելի դիւրանար անոնց առաքելութիւնը:

Ահա թէ ինչո՞ւ Վատիկանի Ուրբանեան տպարանէն լոյս տեսած են իտալացի հայագէտ եւ եկեղեցական գրիչ՝ Կղեմէս Գալանոսի «Քերականական եւ Տրամաբանական Ներածութիւն» գիրքը (տպուած 1645ին), որ գրաբարի եւ փիլիսոփայութեան դասագիրք է: Հոն տպագրուած է նաեւ Պոլսեցի Յովհաննէս Վրդ. Հոլովի «Ջոտութիւն Հայկաբանութեան» հատորը (1674ին), որ նոյնպէս գրաբարի դասագիրք մըն է: Հոն լոյս տեսած է նաեւ Աստուածատուր Ներսէսովիչի «Բառգիրք Լատինացոց եւ Հայոց» բառարանը՝ տպագրուած 1695ին:

Հռոմի մէջ տպագրուած դաւանաբանական եւ կրօնական գիրքերէն յիշենք հետեւեալները.

- «Առաւել Պարգաբանութիւն Քրիստոնէական Վարդապետութեան» (տպ. 1630ին, Ուրբանեան տպարան), որ յաջորդաբար Լատիներէնէ Հայերէնի թարգմանուած է Հայագի Պետրոս-Պօղոս Քահանայէն եւ տպուած Փարիզի մէջ 1634ին:

- «Դաւանութիւն Ճշմարիտ եւ Ուղղափառ Հաւատոյ» (տպ. 1642ին, Ուրբանեան տպարան):

- «Միաբանութիւն Հայոց Սուրբ Եկեղեցոյն ընդ մեծի Սուրբ Եկեղեցոյն Հռովմայ», որ Հայ Եկեղեցոյ պատմութեան նուիրուած մեծաչափ հրատարակութիւն մըն է, Հայերէն եւ Լատիներէն լեզուներով: Գիրքին հեղինակն է Կղեմէս Գալանոս (Clemente Galano): Այս ընդարձակ աշխատանքին առաջին հատորը տպուած է Հռոմ՝ 1650 թուականին, Ուրբանեան Տպարանին մէջ (Typis կամ Typographia Sacrae Congregationis De Propaganda Fide): Գործին Բ. հատորի Ա. մասը տպուած է Հռոմ՝ 1658ին, նոյն տպարանին մէջ: Իսկ Բ. հատորին Բ. մասը լոյս տեսած է Հռոմ՝ 1661ին:

- «Յաղագս Ճշմարտութեան Հաւատոյն Քրիստոնէականի» (տպ. 1678ին), որ շարադրուած է իտալացի հայագէտ – եկեղեցական Փառլօ Պիրոմալլիի կողմէ: Եւայլն, եւայլն:

Հայ Կաթողիկոսներ եւ Հայ Պատրիարքներ հաւատքով եւ յոյսով աչքերնին դարձուցած էին դէպի Հռոմ կամ Վատիկան, որպէսզի իրենց ժողովուրդին համար հոն տպագրուէր Հայերէն Աստուածաշունչը: Սակայն գրաքննութիւնը այնքան խիստ եղած է Հռոմի մէջ, որ անկարելի դարձած է Աստուածաշունչի տը-

պագրուածեան իրականացումը, ինչ որ յաջորդաբար կարելի պիտի դառնար Հոլանտայի Ամսդերտամ քաղաքին մէջ (1666ին), ուր չկար հաւատաքննական հսկողութիւն կամ եկեղեցական գըրաքննութիւն: 1512-1700 թուականներուն Հոոմ տպագրուած գիրքերը յարգի նկատուած հրատարակութիւններ են²³:

ՈՍԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԵՐԵՒԱՆՅԻ
ԵՒ ՈՍԿԱՆԵԱՆ ՏՊԱՐԱՆԸ
ԱՄՄԻԵՐՏԱՄԻ, ԼԻՎՈՌՆՈՅԻ ԵՒ ՄԱՐՍԻԼԻԱՅԻ ՄԷՋ
(1656-1690)

ԺԷ. դարու Հայ Գիրքի պատմութեան ամէնէն մեծ էջը կը նկատուի Ոսկանեան տպարանի գործունէութիւնը, որ տեղի ունեցած է նախ Հոլանտայի (Ամսդերտամ), ապա Իտալիոյ (Լիվոռնո) եւ Ֆրանսայի (Մարսիլիա) մէջ:

Ամսդերտամ քաղաքը միջազգային վաճառականութեան կերտրոն դարձեր էր ժՁ.-ԺԷ. դարերուն: Քաղաքին առեւտրական գործունէութեան «Բիչ չեն օգնած Ամսդերտամում մշտական բնակութիւն հաստատող Հայերը, ինչպէս խոստովանած են Հոլանդացիք»²⁴:

«Ամսդերտամի հետ Հայերը կանոնադրապէս երթեւեկութիւն սկսել են ԺԷ. Դարի սկիզբները»²⁵: Իսկ «Հայ համայնքի պատմութիւնը մի ոսկեայ էջ է Ամսդերտամ քաղաքի պատմութեան մէջ»²⁶:

1656 թուականին, կարգադրութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Յակոբ Դ. Ջուղայեցիի, որ Հայր Չամբեցի անունով անձը Սբ. Էջմիածինէն կը յիշ Հոոմ՝ իրագործելու համար Հայերէն Աստուածաշունչի տպագրութիւնը: Չկարենալով դիմանալ Հոոմի հաւատաքննական խիստ հսկողութեան, կ'ողղուի դէպի վենետիկ եւ ապա Հոլանտա՝ Ամսդերտամ քաղաք եւ ծանր դժուարութիւն-

23 ՃԵՄՃԵՄԵԱՆ Հ. Ա., Հայ Տպագրութիւնը եւ Հոոմ (ԺԷ. Դար), Վենետիկ 1989:

24 ՍԱՐՈՒԻԱՆ, Ա., Հոլանդան եւ Հայերը ժՁ.-ԺԹ. դարերում, Վիեննա 1926, 16:

25 Նոյն, 46:

26 Նոյն, 63:

27 Պատմութիւն Հայոց, Գ., 658:

ներ յաղթահարելով, 1660ին կը տպագրէ Սբ. Ներսէս Շնորհալիի «Յիսուս Որդի» հատորը: Ծարեցին ինքը գծած է տպագրական գիրերը, իսկ փորագրողը եղած է գերմանացի վարպետ փորագրիչ Ֆոն Դիկ կոչուած անձը: Ծարեցի հոլանտական տպարաններէ գնած է նաեւ օտար նկարիչ-փորագրիչի մը կողմէ պատրաստուած որոշ նկարներ, որոնց նիւթը Աստուածաշնչական դրուագներ կը ներկայացանէին: Մատթէոս Դպիր Ծարեցին կը մահանայ տպագրութիւնը չաւարտած: Պարտքեր թողած ըլլալով՝ տպագրական ամբողջ սարքը կը գրաւուի. սակայն Աւետիս Ղլիճենց (եղբայրը Ոսկան Վրդ.ի, որ Հոլանտա կը գտնուէր առեւտրական նպատակներով) կը հատուցանէ եղած պարտքը՝ տէր դառնալով տպարանին: Տպարանը կոչած է «Սբ. Էջմիածին եւ Սբ. Սարգիս Զօրավար» անունով եւ աւարտած է «Յիսուս Որդի» տպագրութիւնը:

Աւետիս Ղլիճենց աչքերը կ'ուղղէ իր եղբօր՝ Ոսկան Վարդապետ-Արքեպիսկոպոսին, որ միանայ իրեն: Այդ շրջանին Ոսկան Վրդ. կը զբաղէր Հայերէն Աստուածաշունչի տպագրելի բնագիրով (Ոսկան Վրդ., հակառակ որ «Երեւանցի» կը կոչուի ծնողներու կողմէ, Զուղայեցի էր եւ Օրմանեան Սրբազանին համաձայն՝ «Ղլիճենց» տոհմէն էր): Ոսկան լուրը առնելով, իր կարգին տեղեակ կը պահէ Յակոբ Դ. Զուղայեցի Կթղւը, որ սիրայօժար կերպով գինքը կը յղէ Ամսղերտամ՝ Հայերէն Աստուածաշունչի տպագրութիւնը հետապնդելու նպատակով: 1662ին, Յակոբ Զուղայեցի Կաթողիկոսի յանձնարարութեամբ, Ոսկան Վրդ. կը մեկնի Եւրոպա:

Սակայն, Ոսկան Վրդ. Ամսղերտամ մեկնելէն առաջ՝ Ամսղերտամ կը զրկէ իր աշակերտներէն Կարապետ Վրդ. Անդրիանացին, որ հասնելով քաղաք՝ կը տպագրէ «Ժամագիրք», «Սաղմոսաբան» եւ «Շարակնոց»: Երբ Ոսկան Վրդ. կը հասնի Ամսղերտամ՝ կ'օգնէ այս «Շարակնոցի» տպագրութեան, որ բարձրորակ հատոր մըն է, խազագրուած եւ պատկերազարդ: Սակայն Ոսկան Վրդ. Ամսղերտամէն առաջ կ'անցնի Հոռոմ եւ յուսախաբ մնալով՝ քայլերը կ'ուղղէ Ամսղերտամ: Ճամբուն վրայ՝ ան իր Աւետիս եղբօր կը հանդիպի Իտալիոյ Լիվոռնօ քաղաքը եւ անկէ կ'առնէ գրաւոր փաստաթուղթ մը՝ «Թուղթ վասն տիրելոյ տպարանին եւ գրոցն» եւ իսկոյն Կարապետ Վրդ.ին կը գրէ, որ տպագրական աշխատանքը չկասեցնէ մինչեւ իր ժամանումը: Մինչ այդ, Հայ վաճառականներ կը յորդորէ, որ հովանաւորեն Հայերէն Աստուա-

ծառունչի մեծածախս տպագրութիւնը: Ծանր մտատանջութիւններէ եւ հոգերէ ետք, կը գտնէ երեք ազնիւ Զուղայեցիներ՝ Ստեփանոս Խանենց, Թէոդորոս Քթրեչենց եւ Պետրոս Տէր Աւագեան անուններով, որոնք կը հոգան Հայերէն Աստուածաշունչի տպագրութեան նիւթական ծախսերը: Ոսկան Վրդ. անցնելով Ամսդերտամ տէր կը դառնայ տպարանին: Աստուածաշունչին տպագրութիւնը սկսած է 1666ին եւ աւարտած՝ 1668ին: Տպագրութեան համար գործածած է պողպատէ եւ կապարէ գիրեր: Իրագործելու համար այս հսկայ աշխատանքը, Ոսկան Վրդ. պատրաստել տուած է տպագրական զանազան տեսակի տառեր, Աստուածաշունչի դրուագներու վերաբերող զանազան պատկերներ: Կ'ամբողջացնէ նաեւ Աստուածաշունչի հրատարակելի բնագիրը, յարմարցնելով Լատինական Վուլկադային, գիրքերը դասաւորելով եւ թարգմանութիւններ կատարելով:

Ասկէ ետք է որ Հոլանտայի տպարանը կը փոխադրէ Ֆրանսայի Մարսիլիա քաղաքը:

Դժբախտաբար, Ոսկան Վրդ.-ի տպագրած Աստուածաշունչը կը հանդիպի մեծ փորձանքի մը, որովհետեւ Աստուածաշունչի եւ Շարականի բազմաթիւ օրինակներ, որոնք զանազան նաւերով կ'ուղարկուէին Կ. Պոլիս, այդ ժամանակաշրջանի թերեւս մեծագոյն Հայ Գաղութը, նաւերէն մէկը ընկղմած է, կորուստի մատնելով նորատիպ ու գեղեցիկ Աստուածաշունչի եւ Շարակնոցի բազմաթիւ օրինակներ: Այս մեծ կորուստը պատճառ դարձած է, որ Հայերէն Աստուածաշունչի նոր տպագրութեան մը ձեռնարկուի Կ. Պոլիս, 1704ին, որ դժբախտաբար հրատարակութենէն ետք՝ իսկոյն հաւաքուած է հրապարակէն՝ բազմասխալ տպագրութեան պատճառով²⁸:

Վկայութեան մը համաձայն, Ղուկաս Վանանդեցիի Ամսդերտամի տպարանը, երբ աննպաստ հանգամանքներու բերումով կը փակուի, տպարանին գոյքերը, այսինքն տառերու ամբողջ կազմը, Ղուկասի մահէն ետք, կ'անցնի Վենետիկի Մխիթարեան Միաբանութեան ձեռքը եւ կը ծառայէ Մխիթարեան տպարանին²⁹:

Մխիթար Վրդ. Սեբաստացիին, Վենետիկի մէջ 1733ին հրատարակած իր Աստուածաշունչի գիրերուն համար գործածած է Ոսկան Վրդ.-ի պղինձէ մայրերը, որոնց վրայէն թափել տուած է

28 Նոյն, 658-661:

29 ՍԱՐՈՒԽԱՆ, Ա., Հոլանդացի եւ Հայերը, Գշ. աշխ., 125-126:

կապարէ գիրքեր³⁰: Կ'արժէ նաեւ հոս նշել հետեւեալը.- դժբախտաբար մենք տեղեկութիւն չունինք թէ Ոսկան Վրդ. Աստուածաշունչը քանի՞ օրինակ հրատարակած է, սակայն փաստացի վրկայութիւն ունինք թէ Մխիթար Վրդ. Սեբաստացին՝ 1733ին վենետիկի մէջ տպագրած իր մեծածախս Աստուածաշունչը հրատարակած է միայն 1500 տպաքանակով³¹:

Ոսկան Վրդ.ի իրականացուցած Աստուածաշունչի 1666ի այս տպագրութիւնը կարելի է Հայ Հին Գիրքերու տպագրութեան թագուհին նկատել: Ունի 1462 էջ եւ փայտափորագրուած 159 պատկերներ: Տպագրական արուեստի գեղեցիկ գործ մը: Ոսկան Վրդ.ի Աստուածաշունչը Հայկական Մշակոյթի մեծ նուաճում մըն է, մեծ կոթող, մեծ հանգրուան, երբ մեր ժողովուրդը մեծ ուսում մը կատարեց մշակոյթի ասպարէզէն ներս, դէպի առաջ եւ դէպի վեր: Երախտապարտ հոգիով պէտք է յիշել Յակոբ Դ. Ջուղայեցի Կաթողիկոսը, Ոսկան Վրդ. Երեւանցին եւ անոնց անմիջական գործակիցները, որոնք տառապանքով ու քրտինքով իրագործեցին այդ հրաշքը մեր մշակոյթի պատմութեան մէջ:


Ամսդերտամի տպարանէն լոյս կը տեսնեն նաեւ «Այբբեանարան» եւ Ոսկան Վրդ.ի Հայերէն Լեզուի «Քերականութեան Գիրք»ը (տպուած 1666ին): Այս Քերականութիւնը նշանակալից է, որովհետեւ Լատինաբան Հայերէնի առաջին Քերականութիւնն է: Ասոնք նախապատրաստութիւններ եղած էին Հայերէն Աստուածաշունչի Ոսկանեան գեղեցիկ տպագրութեան:

Ոսկանեան տպարանը Հոլանտայի մէջ կը շարունակէ գործել մինչեւ 1669 տարին, հրատարակելով «Մաշտոց», «Տօնացոյց», «Նոր Կտակարան», Մովսէս Խորենացիի վերագրուած «Աշխարհացոյց»ը, Վարդան Վրդ. Այգեկցիի «Աղուեսագիրք» կոչուած առականերու գիրքը, Առաքել Վրդ. Դավրիժեցիի «Պատմութիւն»ը:

Հոլանտայի մէջ չկար գրաքննութիւն. ազատօրէն կարելի էր գիրք տպել, սակայն նիւթապէս կը պահանջուէր աշխատանքի բարձր կայունութիւն. եւ եթէ Ոսկան Վրդ. չմտածէր իր տպարանը փոխադրել ուրիշ երկիր՝ շատ հաւանաբար տպարանը պիտի փակուէր:

30 ՃՆՄՃՆՄԵԱՆ, Հ. Ս., Ամսդերտամի Ոսկանեան գիրքը եւ Մխիթար Սեբաստացին, տե՛ս հեղինակին Մխիթար Աբրահոր հրատարակչական առաքելութիւնը, Ս. Ղազար, Վեներտիկ 1980, 53-55 եւ 78:

31 Նոյն, 77:



ՄԱՐՏ ԵՒ ԿՈՐՈՑ ԿՏԱԿԸ

ՐԵՆԵՅ ԵՆԻ ԳԼԵՐՈՒՆԵԿՕԳ: ՇԼԵՐ.

ԿԼԵՐԳՈՒԹԵՐՄԻ ԵՆԵՆԵՆՅՆ

ՍԵՐՈՅ ԵՒ ՃՇՄԵՐՏԵԱԹ

ՐԵՅ ԹԵՐԳՄԵՆՉԵՅ:

Իսկ զինի հրամանաւ վեհախառնն Տեառն Յակօբայ
 չպոյց իւր թուղիկոսի գլխակարգեայ և սնատեայ ըստ Վարմատո
 ցւոցն . նա և զհամաձայնութի հանուրց գրոց Վճարնեց ընդ
 իրեարս առնթերկարդեայ ամենեցուն . նուաասի
 ուժեմն ըմանի ՏՆ սպասաւորի . Ոսկանի
 Կրեանեցւոյ :





ՅԵՄՍՏԻՐԳԵՄ:

Ներ Տպարանում սրբոյն Վիլիամի . և սրբոյն Վարդոսի զըստ
 վարի, 'ի Թուում փրկչին . 1666, Իսկ չպոյց .
 ի ՃԺԵ . նամենանն մարտի մե. տասանի :

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ, Ոսկան Երեւանցի,
 տպ. Ս. Էջմիածնի եւ Ս. Սարգսի գորավարի, Ամսդերտամ 1666

Տպարանը իր ամբողջ սարքով կը փոխադրուի Իտալիոյ Լիվոռնո քաղաքը, ուր կը տպագրուին երեք գիրքեր.-1644ին՝ «Սաղմոսարան», 1670ին՝ «Վարդապետութիւն Քրիստոնէական» եւ «Պարտեզ Հոգեւոր»։ Լիվոռնոյի մէջ ուրիշ գիրք տպագրուած չէ³²։ Ապա նոյն տպարանը կը փոխադրուի Ֆրանսայի Մարսիլիա քաղաքը (Ճեմճեմեան Հայր Սահակ, Մարսիլիոյ Հայկական տպարանը, Վենետիկ 1986)։ Տպարանը կը շարունակէ գործել «Սբ. Էջմիածին եւ Սուրբ Սարգիս Զօրավար» անունով։ Մարսիլիոյ մէջ կը տպուին «Ժամագիրք», «Սաղմոսարան», «Այբուբեն», «Պարզատումար», «Աշխարհացոյց», «Աղուեսագիրք», Իտալերէն լեզուի եւ թրւարանութեան դասագրքեր, եւ այլն։

Դրամական շատ ծանր հոգը վերջնականապէս կ'ընկճէ եւ կը զգեստնէ Ռսկան Վրդ-ը, որ Փետրուար 4, 1674ին կը վախճանի եւ կը թաղուի Մարսիլիա։

Տպարանի ղեկավարութիւնը կ'անցնի Ռսկան Վրդ-ին քեռորդի եւ գրաշար՝ Սողոմոն Լեւոնեանի։ Հոն, իբր վարպետ՝ կը շարունակէ գործել Մատթէոս Վանանդեցին, որ Ռսկան Վրդ-ի միացած էր 1670 թուականէն։ Մատթէոս Վանանդեցին ինքն ալ պիտի դառնար Հայկական Տպագրութեան վաստակաշատ ղէմքերէն մէկը։

Ռսկանեան տպարանը, Հայ մշակոյթի պատմութեան մէջ, քսանվեց տարի լոյս ընծայած է շուրջ քառասուն հատորներ՝ երեք տարբեր քաղաքներու մէջ։ Ռսկան Վրդ-ի տպագրական-հրատարակչական նուիրումը եւ իրագործումները իսկապէս արժանի են՝ նկատուելու իբր յանդուգն անվեհերութիւն, իսկական սխրագործութիւն։

Ռսկանեան տպարանի հրատարակչական աշխատանքին մէջ, նորութիւնը որ եղաւ՝ այն է, որ Ռսկան Վրդ- բազմացուց հրատարակուած գիրքերուն տպաքանակը, որ մինչեւ այն ատեն ամէն մէկ հրատարակութիւն կը տպուէր հազիւ 300-400 օրինակ, մինչ Ռսկան Վրդ-ով կը տպուին 5000 օրինակ։ Այս կերպով, բազմաթիւ Հայ ընտանիքներու մէջ կը մտնէր գիրքը, ինչ որ նախապէս անհնարին էր մտածելն անդամ։ Ռսկան Վրդ-ը, Յակոբ Մեղապարտէն ետք, Հայկական Հին Տպագրութեան մեծագոյն ղէմքն է³³։

32 ԹէՆՌԻԿ, *Տիպ ու Տառ*, Կ. Պոլիս 1912, 50-51։

33 Ռսկան Վրդ-ի տպարանային եւ հրատարակչական յարգելի վաստակի մասին տես ՋԱՌԲՀԱՆԱԼԵԱՆ, Հ. Գ., *Պատմութիւն Հայկական Տպագրութեան*, Ս. Ղազար, Վենետիկ 1895, 102-130։ ԼԵՒՈՆԵԱՆ, Գ., *Հայ Գիրքը*

Պատմագէտ Լէօ Ոսկան Վրդ-ի հրատարակչական առաքելութեան տարողութեան եւ նշանակութեան մասին կը խորհրդածէ.- «Որքան եւ ցաւալի լինի... նրա մէջ միշտ մարմնանում է մի գաղափարի յաղթանակ, նրանով մի յայտնի գործ արմատանում է աւելի հաստատ ու պտղատու հողի մէջ: Այսպէս էր եւ Ոսկան Վրդը: Նա մեռաւ վշտերի եւ յուսահատութեան մէջ, բայց Հայ Տպարանը արդէն մի հաստատութիւն էր դարձել եւ այլեւս կորչելու, անհետանալու վտանգի մէջ չէր: Ճիշտ է, նրա տպարանը մաս-մաս եղաւ, ցրիւ եկաւ, բայց այդ բեկորները նոր եւ նոր տպարանների կորիզներ դարձան Մարսէլում, Ամսդերտամում, Վենետիկում, Կ. Պոլսում: Ոսկանը պատրաստեց Հայ Տպագրիչների սերունդ, որ նրանից յետոյ շարունակեց գործը եւ այնքան եռանդուն ու ժիր էր, որ նոյնիսկ շարունակեց նրա պայքարը»³⁴:

Օրմանեան Սրբազան, իր կարգին, հետեւեալ խօսքերով կուտայ իր գնահատականը Ոսկան Վրդ-ի մասին.- «Տպագրութեան ձեռնարկին կատարելապէս նահատակ մը եղաւ տպարանի փոշիներուն մէջ թաւալող այդ Սրբազան Արքեպիսկոպոսը, մինչ շատ դիւրին էր իրեն, իր ծագումով եւ աստիճանով՝ փառքերու եւ հեշտութիւններու մէջ անցընել կեանքը, իր դասակից եկեղեցականներուն նման: Ոսկանի անձնաւորութիւնը արժանի է մեր ազգին մտաւոր գարգացման տեսակետէն՝ մեծ երախտաւորներու կարգը դասուիլ եւ Հայ Տպագրութեան իսկապէս մղում տուողը ճանչցուիլ: ... Ոսկանի գործն է, որ իր տարաբախտ մահուրնէ ետքն ալ շարունակեց եւ չորցած բոյսէ մը թափուած սերմերու նման բողբոջները բազմացան: ... (Դըժբախտաբար) Գերեզմանին անյայտ մնացած ըլլալը (Մարսիլիոյ մէջ), կրնայ իբր նշան նկատուիլ թէ իր յիշատակը պատուոյ արժանացած չէ տեղւոյն կրօնական շրջանակին մէջ»³⁵:

եւ տպագրութեան արուեստը, Երևան 1946, 103-115: ՕՐՄԱՆԵԱՆ, Մ. Արք., *Ազգապատում*, Բ., Պէյրութ 1960, 2538-2546: *Հայկական Հանրագիտարան*, Ը., Երևան, 1982 էջ 623: ԻՇԽԱՆԵԱՆ, Ռ., *Հայկական Տպագրութիւն*, ի *Հայ Ժողովրդի Պատմութիւն*, Գ., Երևան 1972, 614-616: *Հայկական Հանրագիտարան*, Ը., Երևան 1982, 623: ԼԷՅՕ, *Հայոց Պատմութիւն*, Գ., Գիբք Ա., Երևան 1969, 432-446: Ամսդերտամի մէջ Հայկական Տպագրութեան եւ հրատարակութիւններու պատմութեան մասին տե՛ս ՍԱՐՈՒԽԱՆ, Ա., *Հոլանդացի եւ Հայերը*, Եջ. աշխ., 64-89 եւ *ԺԶ.-ԺԸ. Դարերի Հայ Ազատագրական Շարժումները եւ Հայ Գաղթալայրերը*, յօդուածների ժողովածու, ԲԱՐՍՈՒԴԱՐԵԱՆ, Վ., (գլխաւոր խմբագիր), Երևան 1989, 98-120:

34 ԼԷՅՕ, *Հայոց Պատմութիւն*, Գ., Գիբք Ա., Երևան 1969, 446:

35 ՕՐՄԱՆԵԱՆ, Մ. Արք., *Ազգապատում*, Բ., Պէյրութ 1960, 2544-2545:

ՄԱՏԹԷՈՍ, ԹՈՎՄԱՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ,
 ՂՈՒԿԱՍ ԵՒ ՄԻՔԱՅԷԼ ՎԱՆԱՆԴԵՑԻՆԵՐՈՒ
 ՏՊԱԳՐԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԸ
 (մինչև 1708)

Հայ Տպագրութեան պատմութեան մէջ կարեւոր դեր մը կատարած է նաեւ Ամսդերտամի Վանանդեցիներու տպարանը, որուն հիմնադիրն է Մատթէոս Յովհաննիսեան Վանանդեցին, որ տպագրական նոր տառեր պատրաստել տուած է Հուսեփարացի Նիկողայոս Քիչ անունով վարպետի մը:

1685ին, Վանանդեցիները կը տպագրեն Հայ Եկեղեցւոյ «Մարակնց»ը: 1694ին, տպարանին գլուխ կ'անցնի Ոսկան Վրդ.ի ընկեր եւ Մատթէոս Վանանդեցիի քեռորդին՝ Թովմաս Եպիսկոպոս Վանանդեցի Նուրիջանեանը: Իր երկու եղբօրորդիներուն՝ Ղուկասի եւ Միքայէլի հետ, կը յաջողի զարգացնել տպարանը եւ յաջողիլ շնորհիւ Ղուկասի, որ զարգացած էր Հոռմի Ուրբանեան Վարժարանին մէջ փիլիսոփայական գիտութիւններու ծիրէն ներս: Երկուքն ալ նպատակ ունէին կատարելագործել տպարանը եւ տեղափոխել Հայաստան՝ կրթական կեդրոն ստեղծելու համար: Ահաւասիկ ազգային ուրիշ երազ մը եւս:

1695ին կը տպագրուի Ղուկաս Վանանդեցիի «Բանալի Համատարած Աշխարհացոյց»ը, որ Հայերէն առաջին քարտէսն է (118 եւ 150 սանթրիմէթր մեծութեամբ): Հազուադիւրս եւ շատ յարգի հրատարակութիւն մը: Նոյն տարին, 1695ին, կը տպեն նաեւ «Ազգաբանութիւն», կոչուած գիրքը, որ Մովսէս Խորենացիի Հայոց Պատմութիւնն է:

Վանանդեցիները կը տպագրեն նաեւ «Ժամագիրք», Թովմաս Գեմբացիի «Յաղագս Համահետեւման Քրիստոսի» (1696ին), «Նոր Կտակարան» (1698ին):

Նոյն տպարանէն լոյս կը տեսնեն նաեւ կարգ մը ոչ-կրօնական բովանդակութեամբ գիրքեր՝ Հայ Վաճառականներու համարաշարքէս՝ Ղուկաս Վանանդեցիի «Գանձ Զափոյ, Կշոռոյ, Թուռոյ եւ Դրամից բոլոր աշխարհի» (1699ին): Կը տպագրուին Ղուկասի հեղինակութեամբ պատրաստուած ուրիշ աշխատանքներ.՝ «Համաձայնութիւն Հնգետասան Ամաց» (1698ին), «Դուռն Իմաստութեան» (1699ին), որ Հայերէն Լեզուի դասագիրք մըն է: 1702ին կը տպագրուի Մատթէոս եւ Ղուկաս Վանանդեցիներու «Բնաբանութիւն Իմաստաւիրական»ը, որ օգտերեւութեամբանական եւ բնութեան այլեւայլ երեւոյթներու նուիրուած գիրք մըն է:

*Թովմաս Եպս. Վանանդեցին վախճանած է 1708ին, որմէ ետք Ղուկաս Վանանդեցին տակաւին ինը տարի շարունակած է տպարանին պատասխանատուութիւնը*³⁶:

ՏՊԱԳՐԱԿԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ
ԱՐԳԱՐ ԴՊԻՐ ԹՈՔԱԹԵՑԻ ԵՒ ԳՐԻԳՈՐ ՄԱՐԶՈՒԱՆՑԻ
(1567-1713)

Մենք յիշեցինք, որ Աբգար Դպիր Թռքաթեցին կամ Եւդոկիացին Վենետիկի մէջ տպագրական գործերով զբաղած է: 1556էն ետք, հաւանաբար 1567ին, ան մեկնած է Կ. Պոլիս՝ դառնալով առաջին Հայ տպագրիչը: Կ. Պոլսոյ մէջ ան տպած է «Փոքր Քերականութիւն կամ Այբբեմարան» (1567ին): 1568-1569ին Աբգարի տպարանէն լոյս կը տեսնեն «Ժամագիրք կամ Այօթամատոյց», «Պատարագամատոյց», «Տօնացոյց», «Պարգատումար» եւ «Մաշտոց»: Աբգար Դպիր Թռքաթեցին կը նկատուի իբր Հայ անդրանիկ տպարանի հիմնադիր Կ. Պոլսոյ մէջ: Աբգար մահացած է շուրջ 1572ին:

*Աբգարի գործունէութեան դադարումէն ետք, 1600ի ականատին, Կ. Պոլսոյ մէջ ստեղծուած Հայ տպարաններու եւ տպագրիչներու շարքին թերեւս ամէնէն նշանաւորը եղած է Գրիգոր Մարգուանցին (Աբգարէն ետք), որուն հիմնած տպարանը 40-45 տարիներ գործած է: 1698ին ան տպած է «Տաղարան» մը, 1706ին լոյս կ'ընծայէ «Խորհրդատետր Սրբազան Պատարագի» եւ «Յայսմաւուրբ» (այս վերջինը մեծ չափի է եւ ունի 720 էջ): Յայսմաւուրբը իսկապէս մեծ աշխատանքի մը արդիւնք է, շուրջ 12 տարի, ինչպէս ինքը կ'ըսէ իր վերջաբանին մէջ: 1709ին կը տպուի «Ագաթանգեղոս» մը: Գրիգոր Մարգուանցին եղած է ո՛չ միայն տպագրիչ, այլ նաեւ տառերու պատրաստող, ձուլիչ, պատկերներու, գլխազարդերու եւ լուսանցազարդերու փայտափորագրիչ: 1713ին տպագրած է Յովհաննէս Մրքուզ Վարդապետի «Կըրթութիւն Հաւատոյ», եւ ա՛յլ գիրքեր՝ մինչեւ 1734*³⁷:

36 Վանանդեցիներու տպագրական աշխատանքներու մասին՝ ԶԱՄՁԵԱՆ, Հ. Մ., Պատմութիւն Հայոց, Գ., Ս. Ղազար, Վենետիկ 1786, 658-661: ԶԱՐԲ-ՀԱՆԱԼԵԱՆ, Հ. Գ., Պատմութիւն Հայկական Տպագրութեան, նշ. աշխ., 146-152: ԼԵՕ, Հայոց Պատմութիւն, Գ., Գիրք Ա., Երևան 1969, 459-472: Հայ Ժողովրդի Պատմութիւն, Գ., Երևան 1972, 120-122: Հայկական Համագիտարան, ԺԱ., Երևան 1985, 269:

37 ԶԱՐԲ ՀԱՆԱԼԵԱՆ, Հ. Գ., Պատմութիւն Հայկական Տպագրութեան, նշ. աշխ., 47-55 եւ 169-170: ԼԵՆԻՆԵԱՆ, Գ., Հայ Գիրքը եւ Տպագրական Ա-

ՆՈՐ ԶՈՒՂԱՅԻ ՏՊԱՐԱՆԸ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ
(1630-1688)

1600-1700ի ժամանակաշրջանին տպագրական գործունեությունը ծաղկած է նաև Պարսկաստանի Նոր Զուղա քաղաքին մէջ:

Շահ Աբբասի բռնի տեղահանությունն էտք (1603-1605ին), Հայաստանէն գաղթած Հայոսթեան շնորհիւ, Նոր Զուղան բարգաւաճած եւ դարձած է Հայ առեւտրական մեծ կեդրոն:

Թաւեռնիէ՝ Ֆրանսացի ճանապարհորդի այցելութեան շրջանին (1667ին) Նոր Զուղան հասեր էր արդէն իր ճոխութեան գագաթնակէտին: Հոն շինուած էին Հայ վաճառականներու կողմէ շքեղ եւ հոյակապ պալատներ: Շինուած էին 24 եկեղեցիներ, հոյակապ վանք մը Ամենափրկիչ անունով, 24 թաղեր եւ 8.000 բնակարան³⁸:

1630ական թուականներուն, Նոր Զուղան կը դառնայ նաև մշակութային կեդրոն, որուն հիմնադիրը կը նկատուի քաղաքին Առաջնորդ՝ Խաչատուր Վրդ. եւ Արքեպիսկոպոս Կեսարացին (ծրնած 1590ին, վախճանած 1646ին):

Այս լուսամիտ եւ գրասէր եկեղեցականը հիացումով կը տեղեկանայ տպագրական արհեստի զարգացման մասին: Ստանձնելով Նոր Զուղայի թեմին առաջնորդութիւնը, կը յղանայ տպարան մը ստեղծել եւ կը ձեռնարկէ հրատարակչական աշխատանքի: Նոյն ատեն խանդավառութեամբ կ'ընդլայնէ ու կը զարգացնէ տեղւոյն կրթական ու մշակութային ձեռնարկները, Ամենափրկիչ Վանքը դարձնելով մեր վերածնունդի սկզբնական կեդրոններէն մէկը:

Հայկական տպարաններու աւագութեան շարքին մէջ, Նոր Զուղան եօթներորդ տեղը կը գրաւէ՝ Վենետիկէն (1512), Կ. Պոլիսէն (1567), Հռոմէն (1584), Լվովէն (1616) եւ Միլանոյէն (1621) ետք:

Համաձայն դիւանային աղբիւրներու, խումբ մը աջակիցներու (հաւանաբար նաև Վանքի Միաբաններուն) միասնաբար կը լծուին աշխատանքի: Տնային միջոցներով կը պատրաստեն մամուլ, տառեր, թուղթ ու մելան:

րունստը, Բշ. աշխ., 70-74 եւ 129-133: Հայկական Հանրագիտարան, Գ., Երևան 1977, 218:

38 Ա.Լ.ՊՈՅԱԶԵԱՆ, Ա., Պատմութիւն Հայ Գաղթականութեան, Գ., Գահիրէ 1961, 196:

Նոր Զուղայի տպագրական առաջին հրատարակութիւնը, որ մինչեւ 1968 թուականը «Հարանց Վարք»ը կը նկատուէր, համաձայն նոր պրպտումներու՝ «Սաղմոս» մըն է, տպուած 1638ին, որմէ ցարդ միայն մէկ օրինակ (unicum) ծանօթ է, Օբսֆորտի Բողոյեան Գրադարանին մէջ պահուած, եւ վերջերս միայն յայտնաբերուած³⁹:

1641ին կը տպագրեն «Հարանց Վարք» (703 էջնոց) հատորը: Տպագրուած է 500 օրինակ: Նոյն տարին լոյս կը տեսնէ նաեւ «Խորհրդատետր» մը: 1642ին կը հրատարակուի «Ատեմի Ժամագիրք»:

Խաչատուր Վրդ. Կեսարացիի տպարանը շատ երկար կեանք չէ ունեցած եւ հակառակութիւններու պատճառով տպարանը եւ մամուլը զոհ գացած են դիտումնաւոր հրդեհի:

Խաչատուր Վրդ., 1639ի ատենները, իր ուշիմ աշակերտներէն՝ Յովհաննէս Վրդ. Զուղայեցի Գթուէնցը ուղարկած էր Եւրոպա, տպագրական անհրաժեշտ աշխատանքներուն ծանօթանալու եւ գիտելիքներով վերադառնալու: Յովհաննէս Վրդ. Եւրոպա կը մնայ հինգ տարի (ուրիշներու համաձայն եօթը տարի): Կ'անցնի վենետիկ, Հռոմ եւ Լիվոնո: Բնականաբար կը հանդիպի ընդդիմութիւններու, թշնամութիւններու եւ այլեւայլ դժուարութիւններու: Սակայն, հակառակ անոնց, կը յաջողի պատրաստել տալ հայերէն տառեր, կաղապարներ, տպագրական գարդեր եւ ձուլել կու տայ Հռոմի մէջ: Կը վերադառնայ Նոր Զուղա, երբ արդէն մահացեր էր Խաչատուր Վարդապետ-Արքեպիսկոպոս Կեսարացին:


Այս անգամ իր դէմ կը ցցուին տեղական ազգային հակառակութիւններ եւ դժուարութիւններ, բայց Յովհաննէս Վրդ. Գթուէնց յամարօրէն կը յաջողի 1647ին տպել իր մէկ աշխատանքը, որ կը կոչուի «Պարզատումար»: 1680ական թուականներուն Նոր Զուղայի մէջ կը տպագրուին «Գիրք Ժողովածոյ Ընդդէմ Երկարնակաց» (1686ին), «Գիրք Ատեմակամ, որ ասի Վիճաքանակամ» (1688ին) եւ Յովհաննէս Վրդ. Մրքուզի «Կրթութիւն Հաւատոյ» հատորը՝ 1688ին:

Հայկական Տպագրութեան Պատմութիւնը արժանի կը նրկատէ գնահատանքով յիշել Յովհաննէս Վրդ. Զուղայեցիի նուր-



39 Ալիք, 1969, Հոկտեմբեր 18 եւ Բաֆֆի Տարեգիրք, 1970, Բ. տարի, 301-319:

րուժը, ճիգերը եւ տպագրական արդիւնաւոր գործունէութիւնը⁴⁰:



ԽՈՐՀՐԴԱՏԵՓ, 1641

40 ԶԱՐԲՀԱՆԱԼԵԱՆ, Հ. Գ., Պատմութիւն Հայկական Տպագրութեան, 62-աշխ., 72-79, 85-91 եւ 142-145: ԼԵՒՈՆԵԱՆ, Գ., Հայ Գիրքը եւ Տպագրական Արուեստը, 62-աշխ., 86-95: Ա.ԼՊՈՅԱՅԵԱՆ, Ա., Պատմութիւն Հայ Գաղթականութեան, Գ., 62-աշխ., 185-188: ՄԻՆԱՍԵԱՆ, Լ., Նոր Զուղայի Տպարանն ու իր տպագրած գիրքերը, Նոր Զուղա 1972: Յովհաննէս Վրդ-Զուղայեցի Գրուշեցիի մասին տե՛ս Հայկական Հանրագիտարան, Զ., Երեւան 1980, 564-565: Իսկ Նոր Զուղայի Հայ Վաճառականներու մասին տես-նել ՍԱՐՈՒԽԱՆ, Ա., Հոլանդացի եւ Հայերը, 62-աշխ., 41-44 եւ 125-134:

1715 թուականին Վենետիկ կը հասնի Մխիթարեան Միաբանութեան Հիմնադիր՝ Մխիթար Վրդ. Սեբաստացին իր տասնվեց միաբաններով: Երկու տարի ետք, 1717ին, անոնք պաշտօնապէս մուտք կը գործեն այսօրուան Մխիթարեան Մայրավանք Սբ. Ղազար կղզին: Այդ օրերուն կը բացուի արդէն Հայկական Տպագրութեան եւ Հրատարակչական աշխատանքներու նոր եւ փառաւոր ուրիշ էջ մը⁴¹:

ԱՐԺԵՒՈՐՈՒՄ

ԺԶ-ԺԷ դարերու Հայկական Տպագրութեան բոլոր նախաձեռնութիւնները, որոնք իսկական սխրագործութիւններ եղան, մեզի կը ներկայանան իբր մարտիրոսագրութիւն մը, ուր միախառնուած են նիւթական ծանր հոգեր, վէճեր, դատեր, եկեղեցական-կրօնական խիստ զրաքննութիւն, թշնամական վերաբերումներ եւ հակառակութիւններ, հալածանք եւ մինչեւ իսկ բանտարկութիւն:

Անշուշտ, Տպագրական Գիւտը մեծ նուաճում մը իրագործեց, ուժեղ միջոց մը ճշտեց՝ մարդկային մտածումին արագ տարածումին նպաստելով, այսինքն՝ այդ գիւտը ծառայեց մարդկութեան ամբողջական մշակոյթին, իբր փնտռուող մարդկային բազմատեսակ հարցերուն եւ հետաքրքրութիւններուն:

Իսկ Հայկական Տպագրութեան ծնունդը եւ զարգացումը, Հայկական Կեանքին եւ Արուեստի ուրիշ արտայայտութիւններու կողքին, փաստօրէն վկայեց թէ 1512-1715ի ժամանակաշրջանին եւ մինչեւ 1800ական թուականները, Հայ Միտքը նոր ժամանակներու ուղղութիւնները կը փորձէր ընդգրկել եւ կը ձգտէր դէպի «նոր գաղափարներով վերածնող Երոսպականութիւնը»⁴²:

Այսօր, մենք պէտք է կարողանանք կշռել ու դատել մեր ազգային ու մշակութային պատմութեան ճանապարհին վրայ ծնած

41 Վենետիկի Մխիթարեաններու տպագրական, հրատարակչական, մշակութային եւ հայագիտական հարուստ իրագործումներու մասին տե՛ս ԵԱՐՏԸՄԵԱՆ, Հ. Տ., *Սուրբ Ղազար Մայրավանք՝ Մխիթարեաններու, Վենետիկ 1989 կամ նոյնին անգլերէնը՝ San Lazzaro Island the Monastic Headquarters of the Mekhitarian Order*, Venice 1990: ԵԱՐՏԸՄԵԱՆ, Հ. Տ., Վենետիկի Մխիթարեաններու «Հայկական Կառա»ը, Վենետիկ 2000:

42 ԼէՕ, *Հայոց Պատմութիւն*, Գ., Երևան 1969, 427:

այդ հսկայ երազը, Հայ Գիրքի Տպագրութեան շարժումը եւ հերոսացած մարդերը եւ անոնց կողմէ հետապնդուած ամբողջ ծրագիրը մը: Գնահատել մեր Հայ Տպագրիչ եւ Հրատարակիչ տեսլապաշտ հերոսներուն արժանիքը: Արժանիքը, այսինքն, այն մարդոց, որոնք մեր տպագրական եւ հրատարակչական պատմութեան երազը հետապնդելու համար՝ խիստ եւ աննահանջ յամառութեամբ, ժամանակներու նիւթական, քաղաքական, կրօնական-եկեղեցական եւ ընկերային հոգեմաշ դժուարութիւնները աչք առնելով՝ մէկը միւսին ետեւէն ճամբայ ինկան դէպի Եւրոպա՝ իրականացնելու համար Հայերէն տպագրութիւններու եւ հրատարակութիւններու երազը:

Դիւրին չեղաւ անոնց ճիգը եւ գործը...:

Մեր Պատմութիւնը մեր մշակոյթն է, իսկ մեր մշակոյթն այլ՝ մեր ազգային պատմութիւնը: Ինչպէ՞ս կարելի է ապրիլ առանց պատմութեան եւ առանց յիշողութեան: Պատմութիւնը միայն շարադրանք չէ անցեալի դէպքերուն եւ իրադարձութիւններուն, այլ կառուցողը եւ կազմաւորողը ազգային հաւաքական գիտակցութեան եւ ազգային մշակոյթի:

1512-1715ի Հայկական Տպագրութեան կեանքը կը հիացնէ մեզ, կը հիացնէ այն իմաստով՝ որ կ'ապշեցնէ, եթէ ծանօթանանք անոր ծալքերուն, մանրամասնութիւններուն, որովհետեւ զարմանքը իսկապէս մեծ է, երբ կը կենաս մարդոց բազմաշարժար կեանքին ու ճիգին դիմաց եւ կը դիտես մեր եւ այդ օրերու իրականութիւնները, ինչպէս մեր ազգային էութեան ու կեանքին աւրնչութիւնը, յարաբերութիւնը անոնց հետ:

Հարկ է մտածել այդ ժամանակներու «գաղափարային մտածումը» եւ «իրականացած մտածումը»: Մտածել, այսինքն, Հայ Տպագրիչներու ստեղծագործական մտածումը:

Երբեմն, ետ նայելու ենք մեր սերունդներու եւ անհատներու սխրանքին, ինչ ալ ըլլայ անոնց բնոյթը՝ անոնց մէջ փնտռելով տեսիլքի փորձառութիւն, տոկունութեան զաղտնիքներ եւ աշխատանքի արժէքներ, որոնք բացառիկ խորհուրդ եւ ոյժ, ներքին թափ եւ գիտակցութիւն կը հայթայթեն մեզի:

Այսօր, վերագտնել մեր սեփական մշակոյթի պատմութեան յատկանշական որոշ արմատները – այս անգամ Հայկական Տպագրութեան ծնունդին եւ հերոսական զարգացման վերաբերող – կը նշանակէ գրգռել մեր պատմական գիտակցութիւնը, զօրացնել մեր ազգային ինքնութեան եւ հոգիին կախարդական հան-

գոյցը, ամբարել տոկունութիւն մեր համազգային եւ համայնքային կեանքերէն ներս, անտեսելով տատամսումի եւ վեհերումի բուրբ ալիքները: «Ազգութիւն» կը նշանակէ հող եւ ժողովուրդ, մայրենի լեզու, սեփական մշակոյթ եւ ինքնատիպ ոճ: Կը հաւատանք, թէ ո՛չ մէկ մարդ եւ ո՛չ մէկ ոյժ կրնայ քանդել ու փճացնել մեր մշակութային նուաճումներուն արժէքները, հողին եւ անոնց ետին կանգնած հեղինակներուն կամ դերակատարներուն արժանիքները:

Հետեւաբար, ո՞րն է 1512-1715ի տարիներուն իրականացած ամբողջ ճիգին ու գործին արժէքը...:

Ինծի համար քիչ մը յաւակնոտութիւն պիտի ըլլար արագ, հարեւանցի սահմանում մը բանաձեւել եւ կամ թափանցել այդ ժամանակներու գաղտնիքներուն: Կ'արժէ սակայն հոն տանող ճամբաներուն մէջ ընկնիլ եւ ջանալ հարազատօրէն արժեւորել իրականացած իրագործումները՝ ի նպաստ Հայ Մարդուն եւ Հայ Ժողովուրդին:

Ուրեմն, արժէ՞քը...: Ինծի համար գիրին եւ գիրքին ետեւ եղող անգրելի եւ անբանաձեւելի հոգին է այդ մէկը՝ որ կը հոսի: «Հողին» որ հրաշքներ կը գործէ: Ինծի համար տառապանքը հիմնական զարկերակն է մեր կեանքին: Ինչպէ՞ս տառապանքը գեղեցկութեան եւ արժէքի փոխակերպել: Ա՛յս է հրաշքը...: Եւ ա՛յս է որ կատարեցին մերիները՝ Հայկական Տպագրութեան հեղինակները:

Հայկական սեփական տառեր ունենալու պահանջը՝ Ե. դարուն եւ Հայկական Տպագրութիւն իրակերտելու երազը՝ Ժ.Ձ. դարուն, անբացատրելի անհրաժեշտութիւններ եղան Հայու ընդդիմամարտ կորովին, ինքնատիպ եւ ինքնաբաւ ըլլալու իր ներքին եւ անառիկ իղձին, իր հրաշքին:

«Հայ հիմ տպագրիչները Եւրոպայում ձեռնարկելով Հայերէն գրբեր տպագրելու գործին, մեծ մասամբ խոր հաւատ են ունեցել, որ ազգօգուտ եւ եկեղեցահաճ գործ են կատարում. այդ են վկայում ներանց թողած յիշատակարանները եւ այսօր մենք նրանց անկեղծութեան չհաւատալու հիմք չունենք»⁴³: Եւրոպայի մէջ բոլոր Հայ Տպագրիչները միեւնոյն երազը եւ մտահոգութիւնը ունեցած են.– «Առ ի պայծառութիւն Ազգիս Հայոց... Առ ի պայծառութիւն Սրբոյ Եկեղեցւոյ ի տան Հայոց» արտայայտութիւնները գործածելով:

43 ԻՇԽԱՆԵԱՆ, Ռ., Հայ Գրբի Պատմութիւն, Ա., Երևան 1977, 128:

Այսօր, Հայկական Տպագրութեան 1512-1715ի համապատկերին դիմաց, հարկ է, անհրաժեշտութիւն մըն է անհատաբար թէ միասնաբար մտածել, խորհիլ, խօսիլ, թերեւս աղաղակել թէ ո՞րն է այսօր՝ հետզհետէ կազմալուծուող եւ այլափոխուող Հայկական իրականութիւնը եւ մեր հարուստ քաղաքակրթութիւնը եւ մշակոյթը այլափոխող ու հիմնայտակ խախտող իրարանցումը մեր շուրջ:

Յակոբ Օշականի պէս մտքի կախարդ մը, մեր մշակութային համընդհանուր ստեղծագործութիւնը կը դաւանէր «Արեան երեւոյթ»⁴⁴:

Ուրեմն, ինծի համար՝ մեր Մշակոյթը, Արուեստը, Եկեղեցին, իրենց բազմատեսակ շերտերով, «Արմատ» մըն է եւ այս արմատը, միշտ ալ խորհած եմ, անփոփոխ, անմեռ ու մանաւանդ բարոյական շատ ուժեղ էութիւն մը ունենալու է:

Հետեւաբար, Հայ Գիրը, Հայ Գիրքը, Հայ Մշակոյթը եւ Հայ Հոգին, ինչ ձեւով ալ ներկայանայ - ձեռագիր թէ տպագիր վիճակով, համակարգիչով թէ ելեկտրոնիք նորագոյն միջոցներով - մենք բոլորս, այսօր իսկ, «արեան պարտաւորութիւն» ունինք արժեւորումի եւ կենսաւորումի լծակ նկատելու եւ գնահատանքի ու գուրգուրանքի մակարդակին բարձրացնելու, հեռու պահելով մենք մեզ օտար ու վտանգաւոր սահանքներէ եւ ազգային մշակոյթի կազմալուծումէ, մենք մեզ կասեցնելու համար «դէպի օտարը», «դէպի այլը» եւ «դէպի այլուրը»:

Նշանակալից դրուագ մը, որ պատահած է ԺԴ դարուն:

Արիւնարբու Լէնկ-Թիմուրը, երբ իր զօրքով բնակութիւն կը հաստատէ Գօշալանքի շրջակայքը, իր մօտ կը հրաւիրէ շրջանի եկեղեցական եւ աշխարհական երեւելիները եւ կը հրամայէ որ կարճ ժամանակի մէջ հաւաքեն իրենց ոսկի եւ արծաթ հարստութիւնը եւ իր դիմաց բերեն:

Ներկաները անշարժ իրարու կը նային: Լէնկ-Թիմուր աւելի խիստ կը կրկնէ իր հրամանը: Հայ երեւելիներու կողմէ ոչ մէկ շարժում: Նոյն պահուն, փորձառու զինուորական մը կը մօտենայ Լէնկ-Թիմուրին եւ բաներ մը կը փափայ անոր ականջին:

Կարճ ժամանակ ետք, խումբ մը զինուորներ՝ հարիւրաւոր մագաղաթէ ձեռագիր մատեաններ շալկած՝ սրահ կը մտնեն: Բռնակալը դառնալով անշարժացած Հայ երեւելիներուն՝ սպառնա-

44 Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան, Ժ., Անթիլիաս 1982, 644:

գին կը գողայ.- Մինչեւ վերջալոյս, եթէ ձեր նիւթական ամբողջ հարստութիւնը հոս չբերէք, այս ձեռագիրները պիտի այրեմ:

Հայ ներկաները շնչասպառ սրահէն դուրս կը վազեն եւ քանի մը ժամ ետք վերադառնալով, ոսկիի եւ արծաթի բլուր մը կը բարձրացնեն բռնակալին դիմաց: Լէնկ-Թիմուր, պահ մը շշմած՝ կը մօտենայ Հայ ալեհեր երեւելիի մը եւ հարց կու տայ.- Ի՞նչ գրուած է այս գիրքերուն մէջ եւ ինչո՞ւ ասոնք ոսկիէն ու արծաթէն աւելի արժէք ունին ձեզի համար: Մերունին բարձրաճակատ կը պատասխանէ.- Ի՞նչ գրուած ըլլալը չեմ գիտեր, բայց լաւ գիտեմ թէ ասոնք մեր իսկական հարստութիւնը կը կազմեն: Առանց ոսկիի եւ արծաթի մենք ապրած ենք ու կ'ապրինք, բայց առանց այս գիրքերուն մենք կ'աղքատանանք ու կը մեռնինք:

Ահաւասիկ ա՛յս է Ձեռագիր Մատեաններուն կամ Հայկական Տպագրութեան ծնունդին եւ Հայ Գիրքին կախարդական խորհուրդը:

Պէտք է խոնարհինք Հայկական Տպագրութեան ծնունդը եւ զարգացումը իրագործող «հերոսներու» անմոռանալի յիշատակին առջեւ, որոնք մեր ժամանակներէն եւ աչքերէն հեռու տառապալից եւ անմխիթար կեանք մը ապրեցան, սակայն դադափարային եւ ազգային գետնի վրայ խիզախութեան նոր տեսակի աւանդ մը ստեղծեցին:

Իսկապէս հոյակապ բան է ինքնաճանաչումը...:

Հ. ՏԱՃԱՏ ՎՐԴ. ԵԱՐՏԸՄԵԱՆ



ՍՏՂՄՈՍ ԴԱԻԹԻ ՄԱՐԳԱՐԵԻ, 1661